

քը գնացեր է , անկէ ալ 1170<sup>էն</sup> ե-  
կած է Վոլոնիա , ու ինչուան հիմա  
հռչակաւոր ուստատեղիներէն մէկն  
է : Ակեղեցիներէն զատ ուրիշ շատ  
մեծամեծ շէնքեր կան Վոլոնիային  
մէջ . մէկն ալ Հռենոսին վրայի կա-  
մուրջն է որ 1822<sup>էն</sup> շինուած է , ու  
1250 քայլ երկայնութիւն ունի :

Բնակիչներուն թիւը 68,000<sup>էն</sup> ա-  
ւելի կը հանեն . ասոնց 65,000<sup>ը</sup> ուղ-  
ղափառ են , մնացածը նորադանդ : Ու-  
սումնական տեղերուն մէջ շատ ա-  
նուանի է արքեսլիսկոպոսական դպրո-  
ցը . ասոր մէջ աստուածաբարանութեան  
վարժապետը՝ պատուական Մէքքէլ  
քահանան մեր հայերէն լեզուն ալ  
սորված է ինքիրմէ , ու աս տարի մեր  
վանքը եկաւ որ իր հմտութիւնը աս  
կողմանէ կատարելագործէ :

## ՏՆՏԵՍԱԿԱՆ ԴԻՏՈՒԹԻՒՆ

ԱՐՈՒԵՍՏ

### (Պատշմ շնուրու էլերու :

Ծրագրութիւնը որ ամէն տեսակ օգտա-  
կար բաներու կը գործածենք , մա-  
նաւանդ գրելու , տպելու , ու վրան  
ըսմն գծագրելու , շատ լեզուներու  
մէջ , ինչպէս գերմաներէն , անգլիա-  
րէն , գաղղիարէն և այն՝ Պապիր ալ  
կը լսուի , որ Ագիպտոսի մէջ բուսնող  
եղեգի մը անունէն առնուած է : Ա-  
գիպտացիք աս տունկին ներսի կեղե-  
ներովը կը շինէին թուղթը , բայց կե-  
ղեներուն վրայ գիր գրելը շատ գը-  
ժուար էր , և ատեն անցնելէն ետե  
դիւրաւ չէին կարգացուեր :

Հին ատենը արմաւի տերևներուն  
վրայ ալ կը գրէին , ինչպէս ինչուան  
հիմա ալ Մալապարները կը գործա-  
ծէն : Խակ 704<sup>էն</sup> ատենները Ագիպ-  
տոսի եղեգէն շինած թղթին տեղ՝  
սկսան բամպակէ թուղթ գործածէլ :  
Այս գիւտը Արաբացիք Աքրիկէն  
Աւրուպա բերին մետասաներորդ գա-

րուն մէջ . խակ քուրջերէ թուղթ շի-  
նելը աւելի ուշ սկսաւ , այսինքն ըո-  
րեքտասաներորդ դարուն ատենները :

Հիմա թուղթ շինելու արհեստը  
գրեթէ վերջի կատարելութեան հա-  
սած է : Հոլանտացիք , Պաղպիացիք ,  
Լնգղիացիք ու Պերմանացիք ամե-  
նայն կերպով ջանացին որ մէկմէկէ  
աւելի աղեկ թղթեր շինեն . բայց վեր-  
ջի ատեններս եղած կատարելագոր-  
ծութիւնը միայն թղթին աղուորու-  
թեանը համար չէր , հապա որովհե-  
տե թղթագործները դժուարութիւն  
կը քաշէին բաւական քուրջ գտնելու ,  
անոր համար մտածեցին որ եթէ կա-  
րելի է՝ ուրիշբաներով ալ շինեն , որ-  
պէս զի աս պակասութեան տեղը լե-  
ցընէ :

1785<sup>էն</sup> Լորիէ , Տըլիւ և Լնիսոն  
Տիւփէրոն գաղղիացիները մէկ եղած՝  
ընկերութեամբ գործարան մը կանգ-  
նեցին , ու մէջը սկսան բուսական բա-  
ղադրութեամբ թուղթ շինել . ասոր  
նիւթն էր եղիձ՝ ու իտալերէն լու-  
ծուց ըսուած բոյսը ( ուսկից որ գա-  
րեջուր կը շինեն ) : Բայց աւելի ա-  
նուանի եղաւ Լոնտրայի քովերը  
Վուփիս Միլպանք անգղիացին թըլ-  
թարանը , որ թուղթը յարդէ սկսաւ  
շինել . բայց ասիկայ ալ միշտ գեղին  
կը մնար ու խիստ դիւրաւ կը կոտը-  
տէր :

Խակ ջրային բուսով թուղթ շինելը  
կէթառ գաղղիացին հնարեց երկու  
հարիւր տարի առաջ . բայց որ և իցէ  
կերպով , թէ և բուսական բաղա-  
դրութեամբ ալ շինուելու ըլլայ , պէտք  
է մէջը միշտ լամի կտորուանք խառ-  
նել՝ որ աւելի աղուոր ըլլայ : Լնձըլս  
թղթագործը բարակ ու հաստ թուղթ  
շինելու համար նաւերու մաշած ու  
փոտած պարանները սկսաւ գործա-  
ծել որ շատ պիտուական բան է : Վլա-  
փրութն ալ հին թղթերու և կապերտի  
կտորուանքը մէկտեղ բերած՝ սկսաւ  
անոնցմով նոր թուղթ շինել , անոնց

այլեայլ գոյներն ալաւրելով՝ մէկ գոյն ըրաւ ամէնքը : Ի՞այց ինչուան հիմա փորձուած է որ ամենէն աղէկ թուղթը քուրջերէ շինուածն է :

Ծխուղթ շինուելու քուրջերը մաքուր, մանր կտրտած, ու քիչ մը փտտած պէտք է ըլլան . աս դործողութիւնները ընելու համար հարկաւոր է որ մասնաւոր ասոր համար շինուած տեղ մըն ալըլլայ, որ կ'ըսուի ծխղթարան :

Խւրոպայի մէջ ամենէն հին թըղթարանը լնքոնայի ֆապրիանոյ ըսուած գիւղաքաղաքին մէջ բացուած է . 1390<sup>ին</sup> ատենները վերինին նայելով Գերմանիոյ՝ լուրէմպէրկքաղաքն ալ կանգնուեցաւ : Խտքը կամաց կամաց սկսան այլեայլ կողմեր ալ հազարաւոր գործարաններ շինել, անոր համար մասնաւոր նոր նոր մեքենաներ ալ հնարեցին :

Որովհետեւ թղթարաններու մէջքերուած քուրջերուն մէջ ձերմակն ալ կայ՝ գունաւորն ալ, կ'առնեն բարակները, հաստերը, ձերմակներն ու գունաւորները, մաքուրներն ու աղտոտները իրարմէ կը զատեն . և ամէն քուրջինչ գոյն որ ունի՝ ան գունով ալ թուղթ կը շինեն : լն ձերմակ քուրջերն որ աւելի բարակ կտաւէ շինուած են՝ անոնց թուղթն ալ բարակ ու աւելի ձերմակ կ'ըլլայ . անոնք որ չափաւոր բարակութիւն ունին, միջակ կարգի թուղթ կը շինուին . իսկ հասարակ լաթերը որ ձերմըկութիւնին քիչ է՝ տպելու թուղթ կը շինուին : Ի՞ամբակէ ու կերպասներու նոր կտորուանքներէ առաջ եկած թուղթը այնչափ աղէկ չըլլար՝ որչափ մաշած գիպակի կտորուանքներէ շինուածը . վասն զի ո՛չափ մաշած ըլլան քուրջերը՝ այնչափ աւելի աղէկ թուղթ կը շինուին :

Ծխղթարաններու մէջ առջի աշխատութիւնը՝ քուրջերը իրենց գոյնին համեմատ զատեն է : լն գործողու-

թիւնն ընելու ատեն մեծ զգուշութիւն և ուշադրութիւն պէտք է . վասն զի թէ որ քուրջերը ինչպէս որ պէտք է բարակ ու մաքուր ըլլան, անկարելի է որ մէկ թերթն ալ բարակ ու ձերմակ ըլլայ :

Լգէկ գունով թուղթ շինելը՝ քուրջերը աղէկ մաղելով ու լուալով կ'ըլլայ . մաղելով որչափ որ կարելի է հողերն ու փոշիները բոլոր կը հանեն . իսկ երբոր ձեռքով մաղելու գժուարութիւն բաշեն, կրնան ջաղացքով շարժել մաղերը . նոյնպէս լուալու համար ալ լնգղիացւոց հնարած ջրաբաշխական մէկ քանի մեքենաները կրնան գործածուիլ . ինչպէս լննովիերի մէջ 1755<sup>ին</sup> 'ի վեր աս կը գործածէին : լնգղիայի մէջ ձերմըկոյընելու համար թթուածինով բաղադրած աղյին թթու կը գործածեն :

Ծխղթագործներէն ոմանք կը թողուն որ քուրջերը քիչ մը փտտին ու տաքնան, ետքը կ'առնեն զուտ ջրով լեցուն ամաններու մէջ կը դնեն, ու հօն կը թողուն ինչուան որ բոլորովին փտտին . բարակ քուրջերը աւելի գիւրաւ կը փտտին՝ քան թէ հասարակները, նշյնպէս ալ նորերը աւելի գիւրաւ՝ քան թէ մաշածները : Ուստի ան քուրջերն որ ուշ կը փտտին, զանոնք պէտք է խառնել ու վրանին ստէպ ստէպ պաղջուր լեցընել :

Ո՞էկ քանի թղթարաններու մէջ քուրջերը գիւրաւ փտտեցընելու համար՝ վրան չմարած կիր կը թափեն . բայց աս կերպով ընելու համար մեծ զգուշութիւն պէտք է . վասն զի ջրին սաստիութեամբը կրնայ քուրջը փըշանալ . և թէպէտ քուրջերուն փըտելէն թուղթը աւելի ձերմակ ու աւելի կակուղ կ'ըլլայ, բայց թերես անկէց է որ թուղթը ինչպէս որ պէտք է չպնդանար :

Ոմանք քուրջերը չեն փտտեցըներ, հապա իրարմէ զատելէն ետքը կը սկըսին մանրել : Հատ թղթարաններու մէջ ասոնք բարակոյընելու համար՝ մասնաւոր կտրելու գործիք հնարած

Են : « Յուրջերը կոչի՝ մը վրայ դա-  
նակով կը կրտրտեն , ետքը ան գործի-  
քին մէջ կը դնեն . բայց աս մեքենան  
ջրի ուժով կը շարժի :

Ասիկայ մէկ խոռոշաւոր գլան մըն  
է որ քուրջերը կամաց կամաց սնտու-  
կէն դէպ 'ի առջելը դրուած կոչին  
վրայ կը հրէ . անոր վրայ հաստա-  
տուած է դանակ մը . ուրիշ դանակ  
մըն ալ կայ՝ անոր վարի աւ վերի կող-  
մէն լծակով մը դրած , որ հազոր-  
դուած է ջրին վրայ եղած անուին  
հետ : Այ դիրքով երկու դանակն ալ  
ամենադիւրին կերպով ամէն քուրջերն  
ալ կը մանրեն :

Ա մթերը կտրտելու մեքենան դը-  
րուած է ջաղացքին երկրորդ կարգին  
վրայ : Ան լծակը՝ որով դանակները  
կը շարժին՝ ինչուան վարի կարգն ալ  
կը հասնի : Խտքը սորովի մը մէջէն  
նոր կտրտուած քուրջերը հետ զհետէ  
կուգան ջաղացքին վրայ , ու ալ ա-  
ւելի կը մանրուին :

Այ ջաղացքին շարժողը կրնայ ըլլալ  
թէ ջուրը՝ թէ քամին և թէ ձի մը .  
Գերմանիայի մէջ աւելի գործածա-  
կանը ջրով շարժող ջաղացքն է , իսկ  
հողանտայի մէջնոյնը քամիով կը դար-  
ձընեն . խիստ քիչ թղթարաններ կան  
որ ձիով շարժելու սովորութիւն ու-  
նենան : Այ ջրի անիւը կամ քամիով  
շարժուողին երկու թևերը մէյմէկ  
փայտ ունին լծակի ձեռով շինած . երբ-  
որ փայտը կը դառնայ , երկրթով պա-  
տած սանդիտունները՝ կամ թակե-  
րը՝ վեր վար կ'ելլեն ու կ'իջնան . ա-  
սոնք ան խոռոշին մէջ կ'իջնան՝ ուր որ  
մանր կտրտած ցնցոտինները դրուած  
են ջրի մէջ . ուստի ասոնց ծանրու-  
թենէն քուրջերը կը կակընան ու կը  
բզեկտին : Ծխակերուն ծայրերը ան-  
ցուցած են իրենց ետեի պղտի գերա-  
նին վրայ , ու իրենց ծանրութերը առ-  
ջեկ պղտի գերանին վրայ կ'իջնան . իսկ  
խոռոշները երբեմն ինչուան հինգ ,  
վեց , ինը , տասը կը հասնին , խորուն-

կութիւննին ալ իրարմէ տարբեր :  
Ամէն մէկ խոռոշին մէջ նոյն ատենը  
իրեք ու ինչուան չորս թակ կը բանի ,  
որ իրենց խոռոշին համեմատ քուր-  
ջերն ալ սաստիկ կը ճնշեն : Ամէն մէկ  
խոռոշին տակը երկըթէ թիթեղ մը  
կայ . բայց որովհետեւ երկաթը դիւ-  
րաւ կը ժանգուի , ասոր տեղը կրնայ  
պղինձ գործածուիլ :

Ա երը ըսուած խոռոշներուն մէջ  
խողովակով մը անդադար մաքուր  
ջուր կը վազէ , անկէ ալ բարակ մա-  
զով մը կը թափի ուրիշ խողովակի մէջ ,  
որպէս զի վազելու ատեն թղթին նիւ-  
թերը մէկտեղ չտանի : Խւրաքանչիւր  
խոռոշին մէջ մէկ տեսակ քուրջ միայն  
դրուած է : Ամանապէս թակերն ալ  
իրարու հաւասար չեն . ջաղացքին ա-  
նուցին աւելի մօտ կեցածները աւելի  
ուժով են՝ քան թէ հեռու կեցածնե-  
րը : Անջի վեցին վարի ծայրերը եր-  
կրթէ բեկոններով պատած են , որ-  
պէս զի քուրջերը կարենան ճզմուիլ .  
իսկ մէկալ վեցը շատ գամ չունին ,  
ետքի վեցն ալ ամենեին գամ չունին ,  
ու միայն բոլոր զանգուածը տակն ու  
վրայ ընելու կը գործածուին : Խրբոր  
թակերը աս կերպով հաստատուած  
են , պէտք է որ քուրջերն ալ կամաց  
կամաց մէկ խոռոշէն մէկալը անցնին ,  
անով գործողութիւնն ալ շարունա-  
կեալկ'ըլլայ : Խտքը ամանով մը խո-  
ռոշէն կամ գուբէն դուրս կը հանեն  
ու կը թափեն տաշտի՝ մը մէջ , և կը  
բերեն մանր քրջերուն սենեակը , ուր  
շերեփով՝ մը իրարու հետ կը միա-  
ցընեն , ու քառակուսի դիզելէն ետ-  
քը՝ հոն կը թողուն որ չորնայ : Խրբ-  
որ կը չորնան՝ նորէն կ'առնեն ու կը  
դնեն հողանտայի մեքենայ ըսուած  
գործիքին տակը : Ասիկայ կազնի փայ-  
տէ գլան մըն է՝ հաստատ կեցուցած ,  
որ կը շարժի ջրի անուով . առջեկի  
կողմը՝ երկայնութեանը համեմատ՝  
28 կամ 36 մետաղէ թիթեղով պա-  
տած է , լայնութիւնն ալ 15 գծաշափ ,

և գրեթէ մէկմէկէ 20 գծաչափ հեռու : Պաշանը կը պտըրտի պղտիկ տաշտի մը մէջ, որ նոյնպէս կաղնիի փայտէ շինած ու չորս դին կապարով պատածէ . անկիւններն ալ ձիշդ կլորցուցած : Այէկ տախտակ մըն ալ կայ տաշտին բարձրութեամբը, բայց անոր երկայնութեանը չափ չէ, որ զանիկայ երկու հաւասար կտոր կը բաժնէ . ասոնցմէ մէկը պարապ կը կենայ՝ քանի որ գլանը մէկալին մէջն է : Պաշանին մէջտեղը կոճ մը կայ փայտէ, որուն երկու մակերեւոյթն ալ առ 'ի շեղ դրուած են, ու անոնց մէջ կրնայ ջուրը վեր վար շարժիլ : Պաշանին տակը վերի ըսած կոճին երկայնութեամբը տեսակ տեսակ մետաղէ թիթեղներ կան, որ երկըթէ տախտակներուն կամ գլանին դանակներուն կը դպչին :

Ուստի երբոր գլանը կը սկսի պտըտիլ, տաշտին մէջի քուրջերը կը մըտնեն գլանին մետաղէ թիթեղներուն ու կոճին մէջ, որով կ'ըլլան ձզմուած ու խիւս 'դարձած զանգուած մը : Եւ որպէս զի գլանին շարժումը ըսդադրի, խողովակով մը միշտ պէտք է պաղ ջուր վազցընել տաշտին մէջ, որ անկէց ալ ջուրը կը քամուի՝ առանց իրեն հետը խիւս տանելու :

Ի՞ւանցները քանի որ աս վերի ըսուած մեքենան չէր գտնուած, քուրջերը թակերով միայն կը մանրէին ու խիւս կը դարձընէին :

Հոլանտայի շատ թղթարաններուն մէջ քուրջերը ձզմելու ատեն ամենեին թակ չէին դորձածեր, հապավերի ըսած գլանով կ'ընէին . իսկ Պերմանիայի թղթարաններուն մեծ մասը նախ թակերով կը ծեծէին . երբոր կը մանրուէր՝ ան ատեն գլանին տակէն կ'անցընէին . և աս կերպով Պերմանիայի թուղթը աւելի կատարեալ ու բարակ կ'ըլլար . նաեւ աս օգուտն ալ ունէր որ առջի բերան թակերով ծեծելուն համար՝ քուրջերուն աղտոտութենէն ու թացութե-

նէն գլանները շուտով չէին փշանար : Ուէ որ մէկը ուղէ բարակ թուղթ շինել, աւելի աղէկ է որ երբոր քուրջերը աղէկ մը մաքրուած ու մանր կտըրտած են՝ նախ գլանին տակը դնէ, քան թէ թակով զարնէ . ասովիւսը աւելի ձերմակ կ'ըլլայ :

Ի՞ուրջերը երբոր բոլորովին պատրաստ կ'ըլլան, խողովակով մը ուրիշ փայտէ մնտուկի մը մէջ պէտք է պարպէլ՝ որ հոն թուղթ շինելու աեղը պատրաստ կեցած է : Ի՞ս զանգուածը հոն կը կենայ ինչուան որ թուղթ շինելու ատենը գայ . ուստի հոն քիչ մը ատեն կը չորնայ : Երբոր աշխատելու ատենը կուգայ, նախ տրմուխի մէջէն կ'անցընեն . աս տրմուխը տեսակ մը մնտուկ է ատամնաւոր լծակով շինած, որ ջաղացքով կը դառնայ, և կը գործածուի ջրի մէջ քրջերուն զանգուածը շարժելու :

Դանք հիմա թուղթ շինելու կերպին վրայ խօսելու :

Ի՞ուր զանգուածը տրմուխէն հանելէն ետքը՝ կը թափեն փայտէ կլոր տաշտի մը մէջ . ան տաշտին մէջ կախուած են երկու տախտակ, մէկը մեծ՝ մէկալը պղտիկ, և տակի կողմը պղընձէ աման մը՝ ջուրը տաքցընելու համար . ասոնցմով թղթին ձեւերը դիւրաւ կը հրուին տաշտին մէկ կողմէն մէկալը : Ի՞ուր զանգուածը անընդհատ շարժման մէջ պահելու համար՝ խիստ շատ կ'օգնէ ջրին եւացումը, մանաւանդ ձմեռ ատեն :

Այէկ գործիք մը կայ որ ցանցի պէս հիւսուած է՝ արոյրի բարակ թելերով . ասիկայ կը խոթեն տաշտին մէջ՝ ուր որ թղթի խիւսը լեցուցած է, ետքը դուքս կը հանեն՝ վրան այնչափ նոյն նիւթէն պլըտըկած՝ որչափ որ մէկ թերթի մը համար հարկաւոր է . աս վանդակէն դէպ 'ի լայնութեանը եղած թելերը աւելի պինդ պէտք է ըլլան՝ քան թէ դէպ 'ի երկայնութեեղածները . ասոր վրայ հիւսուած է նաև արհեստաւորին անունը կամ

գործարանին նշանը . ասիկայ կը հաստատեն փայտէ շրջանակի մը մէջ չափաւոր լայնութեամբ չուխայի եզերքով՝ որպէս զի նիւթը վար չթափի :

Դործաւորը աս վանդակէ կաղապարը երկու ձեռքով կը բռնէ ու կ'ընկըզմէ քովընտի գէպ'ի իրեն կողմը եղած տաշտին մէջ, ու վարպետութք մը դուրս կը հանէ . ետքը կը վերցընէ կաղապարը ու հորիզոնական դիրքով բռնած կը տանի ու կը ցնցէ . երբոր նիւթը վրան բոլորովին կը տարածուի, շրջանակէն կը հանէ ու կը դնէ սեղանատախտակի մը վրայ՝ ուրիշ գործաւորի մը առջին . ան ալ կ'առնէ կաղապարը ու առջի բերան յենարանի մը վրայ կը դնէ որ ջուրը բոլորովին քամուի . ետքը կը դարձընէ կաղապարը որ թղթին թերթը թաղիքին վրայ իյնայ : Երբոր կաղապարը կը պարպուի՝ կը բերեն նորէն առջի գործաւորին, ու մեծ սեղանին վրայ կը դնեն : Խոնցմէ մէկը երբորի իրենը կը լմընցընէ, ուրիշ մը կ'առնէ, ու ասանկ ուրիշ թերթ մըն ալ կը պատրաստէ ու կուտայ երկրորդ գործաւորին . ան ալ կ'առնէ ու առջի թերթին վրայ նորէն կը տարածէ թաղիք մը, անոր վրայ ալ կը դնէ թըթթին երկրորդ թերթը . և երբոր կապարը նորէն կը պարպուի, կը դարձընէն դարձեալ առջի գործաւորին : Խսկը կերպով անընդհատ կը գործեն առանց ատեն կորսընցընելու, ինչուան որ 182 թաղիքով 181 թերթ թուղթ շինուի :

Երբոր ուղեն թղթին թերթերը մեծ ընել, կաղապարներն ալ մեծ պէտք է ըլլան . իսկ թէ կարգէ դուրս մեծ ուղեն շինել, կաղապարը չեն կը նար դիւրաւ շարժել ձեռուըներնուն մէջ :

Չիները թէպէտ և ինչուան 8 կամ 9 ոտք երկայնութեամբ ու համեմատ լայնութեամբ թուղթ շինեցին, բայց կաղապարը տաշտի վրայ կախեր ու չուանով մը ճախարակներուն վրայ առեր են եղեր . որով գործաւորին

ուրիշ բան չէր մնար ընելու, բայց եթէ կաղապարին ծանրութիւնը վերցընել :

Խսկը կերպով թուղթ շինելը, որ և ոչ գիծ մը կը տեսնուի վրան՝ ինչպէս որ հասարակ թղթերուն վրայ կ'երենայ կաղապարին թելերուն նշանները, յարոպայի մէջ ալ սկսաւ շինուիլ անցեալ դարուն կէսերը . բայց նախ Խնդղիայի մէջ, ետքը Գաղղիա 1780<sup>ն</sup> երեսելի Տիտոյին ձեռքովը : Խսկը կերպով շինուած թուղթը ըսուած է վէլի թուղթ՝ . ասոր համար կաղապարը պէտք է ըլլայ բարակ թելերով հիւսած ու շրջանակի մը վրայ դրուած՝ ամենաբարակ մաղի պէս : Խսոր համար գործաւորը շատ կ'աշխատի, ինչուան որ ան վանդակին մանր ծակերէն ջուրը կամաց կամաց դուրս վազէ :

Ծնղթին կապոցները գեռ վրանին սաստիկ ջրոտ ըլլալով՝ պէտք է մամուլին տակը դնել : Ծնղթագործները սովորաբար կը գործածեն լծակով շինած մամուլը որ շարժուն պտուտակ մը ունի, ու վրան անցուցած են շարժուն թերեր . աս մամուլը շարժելու հինգ հոգի բաւական է, որ մէկ օրուան մէջ ինչուան քառասուն անգամ կրնան նոյն գործողութիւնը կրկնել . և հիմա այնչափ դիւրացուցած են որ քիչ մարդով ալ անթիւ գործողութիւն աւած կը տանին :

Երբոր մամուլով ինչպէս որ պէտք էնէ պնդանայ թուղթը, գործաւորը առանց վախնալու կրնայ թերթերը վերցընել ու մէկմէկու վրայ դիղել :

Խսկ գործողութիւնն ալ լմըննալէն ետքը՝ կ'առնեն թերթերը ջերմանոցը կը դնեն, ուր զանազան բարակ գերաններ ըլլալով՝ անոնց վրայ չուանով կը պլէն, և ամէն անգամուն խաչաձե փայտի կտորով մը իրեք կամ չորս թերթ աս չուաններուն վրայ կը տարածեն : Չուանները անանկ նիւթէ մը պէտք է ըլլան որ թուղթը չաղտուեն, չապականեն ու վրան բծեր ը-

գոյացընեն : Այս յատկութիւնս ալ ունեցողը մէյմը ձիու մաղէ հիւսուած չուաններն են , մէյմըն ալ մաքուր հաստ գերձանէ շինուածները :

Հաստ թուղթը՝ կմծծելու թուղթը և կամ տպելու թուղթը չորցընելին ետքը , թղթին հակերը կը դընեն մամուլին տակը . բայց տպի թուղթը դեռ մամուլին տակը չդրած՝ պէտք է ծեծել ու յղկել : Գրելու թուղթն ալ դեռ չծեծած՝ հարկաւոր է վրան ձերմակ նիւթ մը լեցընել , որ է սոսինձ և լուծած պաղեղ . վասն զի գրելու համար պէտք է աւելի կարծր ու պինդ ըլլայ՝ քան թէ կակուղ . երբոր կակուղ ըլլայ թուղթը , գրերը կը պտղին : Այս սոսինձը կը շինուի ոչխարի սոկորներով ու կաշիի կտորուանքներով . բայց աւելի աղէկ կ'ըլլայ մագաղաթի կտորուանքներէ , որ պղնձէ ամանի մը մէջ ջրով կ'եփեն , ետքը թղթին թերթերը ամէն մէկ անգամուն իրեք անգամ ջրով հարած սոսընձի մէջ կը խոլթեն : Երբոր կը սոսնձի , կ'առնեն մամուլին տակը կը դնեն , որպէս զի սոսնձին աւելորդ մասերը դուրս ելլեն . վասն զի երբոր շատ կ'ըլլայ , թուղթը կը փշացընէ . երբոր կը չորնայ , ան ատեն կ'առնեն նորէն ու ջրոտ պաղեղի սոսնձի մէջ կ'ընկղմեն : Պաղեղով սոսինձը կը չորնայ ու կամաց կամաց անոր բնական խժային յատկութիւնը կը պակսի , ու թղթին մէջ աղէկ մը կը տոգորուի . երբոր աս ալ կը չորցընեն , ան ատեն թերթ թերթ կը բաժնէն : Երկու հարիւր տարի առաջ ամէն տեսակ թուղթը կը սոսնձէին . բայց աս ետքի ատեններս ջանացին այնպիսի գիւտ մը հնարելոր տպելու թուղթն ալ չսոսընձեն ու չպրտղի : Չիները ջրոտ սոսինձ գործածելու տեղը՝ եփած բրինձ կը գործածէին :

Թղթին էն վերջի գործողութիւնը ողորկեն է . աս ալ կ'ըլլայ մէկ ծանր երկթէ ու ուղով կամ լողքարով մը .

աս քարին փայտէ գաւազան մը անցուցած է . քարը թղթին թերթերուն վրայէն կ'անցընեն , որ դրուած է շտկեցընելու գործիքին վրայ . աս քարը կրնայ շարժիլ ջաղացքով : Երբոր թօղթը ինչպէս որ պէտք է նէ աղէկ պնդացած ու փայլեցուցած է , հարկաւոր է զատել զանոնք ու թերթ թերթ ծալլել . բայց որովհետեւ թերթերուն եզերքը ներս դուրս անկանոն ձեւ մը ունին , նախ կտրելու ու շտկեցընելու է , ետքը մէկտեղ իրարու հետ կապելու է :

Գունաւոր թուղթ շինելու համար , մանաւանդ մանուշակագոյն կամ կապուտ , հասարակ քուրջ կը գործածէն . իսկ քանի որ տաշտի մէջ են , ինչ գոյն որ կ'ուղեն նիւթին տալ անատեն մէջը կը խառնեն :

Հ . Ե . Կ

Իարէ քայախ վնելու հերդ :

Այսկայէ աման մը կամ շիշ մը առ , մէջը լեցուր մէկ դգալ մը գինի . միայն թէ աս գինին գէթ վեց ամսուան գինին ըլլայ . ետքը ամանին բերանը առանց գոյելու տաք տեղ մը դիր , այսպէս որ տաքութիւնը 20 աստիճանի ըլլայ : Հինգ վեց օրէն երբոր ան գինին քացխի , վեց օրը մէյմը երկերկու դգալ գինի լեցուր մէջը՝ ինչուան որ ամանին կէսէն վար լեցուի . անկէց ետքը չորս չորս դգալ լեցուր ինչուան ամանին բերանը . ասանկով խիստ լաւ բարկ քայախ կ'ունենաս :